

ՄԻ ԶԱԶԳԱՅԻՆ ԼԵԶՈՒ

Միջազգային լեզուի խնդիրը այնպիսիներէն է որոնցմով ամեն ժամանակի մտածողները զբաղիլ անարժան դատած չեն. մինչև այսօր սակայն խնդիրը գոհացուցիչ լուծումի մը տակաւին յանգած չէ:

Թնդնելէ առաջ թէ այս լուծումը ինչ կընայ ըլլալ կարելիութեան սահմանին մէջ, ջանանք նախ լուսաբանել թէ միջազգային լեզուի հարցը ինչպէս պէտք է հասկնանք:

Ոմանց համար խնդիրը, ինչպէս անոր լուծումը, տարօրինապէս պարզ է: Մարդկային ընկերութեան զանազան դաստիկարգները, կըսեն, իրար հասկնալու ու իրարու հետ հաղորդակցելու անօրինակ դժուարութեանց մէջ կը գտնուին իրարու խօսած լեզուները չի հասկանալուն պատճառաւ. Զնշենք ուրեմն խոշոր լեզուներ ու անոնց տեղը խօսել ու գրել տանք ընդհանուր մարդկութեան բոլոր դասակարգներուն ալ մի և ընդհանուր լեզու մը: Այդպէսով նոյն լեզուն պիտի գործածուի բոլոր ազգերու կողմէ ալ ու միջազգային լեզուի հարցը լուծուած պիտի ըլլայ:

Կարելի է ըսել թէ այս նկատողութիւնները տեսականին մէջ շատ ճիշտ ու զուտ տրամարանական են, քանի որ լեզու մը հաղորդակցութեան, գաղափարներու արտայայտութեան միջոց մը, գործիք մըն է, ու ընաւ անպատճենութիւն մը չիկայ որ բոլոր ազգերն ալ արտայայտութեան ու հաղորդակցութեան հասարակաց միջոց մը գործածեն:

Միայն թէ որպէսզի գործնական հողի վրայ դնենք միջազգային լեզուի այս լուծումը, հարկ կըլլայ նախապէս սահարցումներուն պատասխանել.

1) Կարելի՞ է լեզու մը շինել:

2) Կարելի՞ է մանաւանդ ժողովուրդներուն մէկդի նետել տալ իրենց գործածած լեզուները ու անոնց փոխարէն ընդունել տալ նոր լեզու մը:

Իւրաքանչիւր լեզու կնճոռտ ամբողջութիւն մըն է, որուն-

ամբողջացուցիչ մասերուն ամէն մէկուն ժողովուրդ մը դարերու ընթացքին մէջ ծնունդ կու տայ, հետզհետէ որ պարագաներու ու միջավայրի աղղեցութեամբ նոր պահանջներ զինքը կը դրեն այդ պէտքին գործացում տալու:

Լիզու մը ուրեմն որոշ ժամանակի մը գործ չէ, ոչ ալ կայուն բան մը. հապա միշտ նոր փոփոխութեանց ևնթակայ է առօրեայ պահանջներուն համեմատ զոր կարելի չէ առաջուրնէ նախատեսել:

Այս պատճառաւ անա բացարձակ անկարելիութիւն կայ նոր լեզու մը շինելու մէջ. վասնզի ոչ միայն այդ պարագային հարեկ կըլլար որ այդ նոր լեզուին հեղինակները ներկային մէջ ժողովուրդի մը բոլոր պահանջները գոհացնող բառեր ու ձեւեր ստեղծէին, հապա պարտաւոր պէտք էր որ ըլլային ապագային մէջ, առաջ զալիք նոր պահանջներն ալ նախատեսելու ու անոնց համար ալ բառեր ու առութիւններ առաջուրնէ պատրաստելու:

Կարելի չէ արդէն որ միակ լեզու մը բոլոր ժողովուրդներու կողմէ խօսուի միօրինապէս: Ենթաղրենք սակայն պահ մը, խնդրին բովանդակ անկարելիութիւնը բացատրելու համար, որ այսօր յանկարծ երկրագնդիս վրայ խօսուած բոլոր լեզուներուն տեղը միակ ընդհանուր լեզու մը հաւասարապէս բոլոր երկրներու մէջ խօսուէր. Ենթաղրենք նշյնպէս որ այդ միակ ընդհանուր լեզուն կատարելութեան բոլոր պայմանները լրացընէր ու բաւարարութիւն տար բոլոր ժողովուրդներու բազմապիսի պահանջներուն ու ձգտումներուն:

Ի՞նչ պիտի պատահէր այս պարագային:

Անորոշ ժամանակի մը համար գուցէ ամեն երկիրներու ժողովուրդներն ալ միօրինապէս այս լեզուն խօսէին ու անով առանց գժուարութեան իրարու հետ հաղորդակցէին. բայց այս միօրինակութիւնը հարկաւորապէս վաղանցուկ շրջանի իրողութիւն մը պիտի ըլլայ, ու հետզհետէ, տարիներու ընթացքին մէջ. միջավայրի ու կլիմայի համեմատ, այս հասարակաց լեզուն խօսող ժողովուրդներուն իւրաքանչիւրը իրեն համար նոր պահանջներ պիտի զգայ, որոնց համարժէք արտայայտութիւնը պիտի չի գըտնայ տիեզերական լեզուի բառացանկին մէջ. այս ատեն պիտի պարտաւորուի իր այդ պահանջներուն բաւարարութիւն տուող նոր բառեր ու ասութիւններ գտնել կամ ստեղծել, որոնք իրեն միայն հասկանալի պիտի ըլլան. այնպէս որ, որոշ ժամանակէ մը յետոյ պիտի գայ օր մը ուր բոլոր այս նոր բառերն ու ասութիւնները այնքան պիտի բազմանան, որ նախկին հասարակաց լեզուն անոնց մէջ անճանա-

չելի պիտի ըլլայ,ու այս լեզուն ուրիշ ժողովուրդներու անհասկանալի ըլլալով, բոլորովին նոր լեզու մը պիտի նկատուի:

Կը տեսնուի ուրեմն որ, նոյնիսկ ենթադրելով որ օր մը երբէք կարելի ըլլար գոյութիւն ունեցող բոլոր լեզուները ջնջելով, անոնց տեղ հասարակաց լեզու մը ընդունել տալ, այս հասարակաց լեզուն ինքնին հետզհետէ, ժամանակի տեսողութեամբ, պիտի ձգտէր վերստին լեզուներու բազմաւորութեան ծնունդ տալ:

Այս պայմաններու մէջ իբր անկարելիութիւն մը ընդմիշտ մեկդի ձգելու է լեզուներու բազմաւորութիւնը ջնջելու ու առանց դեռ ընդհանուր լեզու մը մարդկութեան խօսել տալու հարցը:

Ի՞նչ կընայ ուրեմն ըլլալ խնդրին լուծումը: Պէտք է իրերը իրենց արդի դրութեան մէջ թողուլ, ու կարելի պիտի ըլլայ ընաւ որ առանց թարգմանի մարդ հեռաւոր երկրի ու մարդոց հետ հաղորդակցելու միջոց ունենայ:

Տեսանք որ գոյութիւն ունեցող լեզուները չենք կընար ջնջել, կամ իթէ ջնջելու ալ ըլլանք, որոշ ժամանակէ մը յետոյ վիերատին պիտի երևան զան:

Միայն թէ հարկ է նկատել որ մեր նպատակը անպատճառ լեզուները ջնջել չէ, հապա գտնալ միջոց մը, որուն ջնորհիւ կարելի ըլլայ իրարմէտ տարբեր լեզու խօսող էակներու որ զիրար հասկնան: Ինչո՞ւ ուրեմն, քանի որ լեզուները ջնջել կարելի չէ, բոլոր ժողովուրդներն ալ ընդունին իրենց սեփական լեզուներէն զատ այնպիսի ուրիշ լեզու մըն ալ, որ բոլորին ալ հասկնալի ըլլայ, ու որուն միջոցաւ երկու հեռաւոր վայրերու անհատներ իրարու հետ կարողանան հաղորդակցիլ: Այս երկրորդ լեզուն յարգելով հանդերձ գոյութիւնն ունեցող լեզուները, անոնց միջն տեսակ մը թարգմանի դեր կատարած պիտի ըլլար:

Անգամ մը հարցը այսպէս ըմբռնենք զայն կարելիութեան անմանին մէջ դներով, կը տեսնենք որ անոր յաջող լուծումին համար երկու միջոցներ կան. կամ ընդհանուր լեզուն պիտք է շինել ամբողջութեամբ ու զայն հետզհետէ կատարելագործել. կամ զայն ընտրելու է գոյութիւն ունեցող լեզուներէ մեկուն մէջէն. վերջին պարագային հարկ կըլլար նկատի առնել թէ հին թէ նոր լեզուներուն մէջէն որն աւելի յարմար է որ մեր ընտրութիւնը ընենք:

Զանանք նախ այս կէտը ճշդել:

Կարելի՞ է հին կամ մեռեալ լեզուներէն մէկը իբր միջազգային լեզու մը ընդունել:

Ինչ տիրական պայմաններ միջազգային լեզու մը ստիպողաբար լրացնելու է:

Կոչուած ըլլալով միանգամայն իրարմէ այլազան երկիրներու պահանջներուն բաւարարութիւն տալու, հարկ է որ այս լեզուն նախ կարելի եղածին չափ կատարեալ ըլլար:

Երկրորդ, որպէսզի լեզու մը ժմիջազգայնանայց, նոյնպէս էական պայման մըն է անոր դիւրաւ ուսանելու ըլլալու պարագան:

Արդ, կատարելիութեան ու դիւրուսանելիութեան ալս երկու պայմաններուն—առանց որոնց լեզու մը չկրնար յաջողութեամբ միջազգայնանալ—հին լեզուներէն ոչ մէկը գոհացում կրնայ տալ, վասնզի, եթէ մէկ կողմէ զիտենք որ մազերներս պիտի ճերմկէին մինչև որ կարենայինք հին լեզուի մը կնճռոտութիւններուն ընտելանաւ միւս կողմէ ոչ նուազ նշմարիտ է որ այն լեզուները անցեալ ժամանակներու, անհետացած ժողովուրդներու պահանջներուն գոհացում տալու համար շինուած ըլլալով, մեր արդի պահանջներուն բաւարարութիւն պիտի չիկրնային տալ. հետեւապէս պէտք պիտի ըլլար որ անոնք ժամանակակից պահանջներու յարմարեցնելու համար նոր բառեր ստեղծէինք կամ եղածները փոփոխէինք, բան մը որ համարժէք պիտի ըլլար նոր լեզու մը շինելու գործին:

Հին լեզուներէն ոչ մէկը ուրեմն միջազգայնանալու ընդունակ է:

Տեսնենք այժմ թէ որչափ հնարաւոր է դոյութիւն ունեցող նոր կամ կենդանի լեզուներէ մէկուն ընտրութիւն տալ իրը միջազգային լեզու:

Իրաւ է որ ժամանակակից լեզու մը հին լեզուներուն վըրայ սա գերազանց առաւելութիւնը կրնայ ներկայացնել որ մարդկութեան արդի պահանջները թարգմանելու համար շինուած լեզու մըն է. բայց նոր լեզու մը իր անպատեհութիւններն ալ ունի, որոնք կը ջնջեն անոր ընծայած այլ առաւելութիւնները:

Նկատի առնելու է նախ որ, դրուած ըլլալով մարդկային արդի ընկերութեան մէջ ազգայնական դասակարգներու բաժանումը, ամեն ժողովուրդ ազգայնամիտական զգացումներէ ոգեստուած ըլլալով, անոնցմէ ոչ մէկը պիտի ուղէր իբր միջազգային լեզու ընդունել իր խօսած լեզուէն տարրեր լեզու մը,

Նկատելի երկրորդ պարագան ինչպէս տեսնուեցաւ, միջազգային լեզուի մը համար դիւրուսանելիութիւնն ու կատա-

բելութիւնն է, արդ, արդի լեզուներուն մէջն ոչ մէկը մեզի կը ներկայանայ այս կրինակի հանգամանքներով:

Այսպէս ուրեմն խնդրին լուծումը ոչ հին լեզուները, ոչ ալ նորերը կրնան տալ. հապա զայն կարելի պիտի ըլլայ գըտնել արուեստական լեզուի մը մէջ. Թէև արդարե, փորձն ալ այսօր ցոյց կու տայ թէ Esperanto արուեստական լեզուն հին ու նոր խոշոր լեզուներու վրայ դիւրուսանելութեան անհունապէս գերազանց պայմաններ ներկայացնելով հանդերձ, անոնց կատարելութեան հեաղնետէ հասնելու կը ձգտի.

Միայն թէ որքան ալ արուեստական այսպիսի լեզու մը կատարեալ ըլլայ, պէտք չէ անոր կատարելիք դերին համեստութեան վրայ պատրանքներ ունենալ:

Տեսնուեցաւ արդէն թէ անկարելի է որ լեզու մը բոլոր ժողովրդներուն կողմէ խօսուի միօրինապէս. միւս կողմէ ակներե է որ լեզու մը որքան ալ դիւրաւ սորվուի, միշտ անոր հմտանալու համար աշխատանք թափել պէտք պիտի ըլլայ, մինչդեռ իւրաքանչիւր անհատ իր մայրենի լեզուին կըսկսի հմտանալ օրօրօցէն իսկ, առանց աշխատանքի, անգիտակցաբար:

Կըմըրնուի ուրեմն թէ մայրենի լեզուի մը ուսումը անգիտակից է, իսկ միջազգային լեզուի մը ուսումը, որքան ալ դիւրին ըլլայ, պիտի պահանջէ որոշ չափով աշխատանք մը, զոր ամեն անհատէ կարելի չէ պահանջել:

Այնպէս որ միջազգային լեզու մը երբ լուծուի ալ, սահմանափակ օգտակարութիւն մը պիտի ունենայ, աւելի ծառայելով մարդկութեան իմացկան դաստկարգները իրարու հետ հաղորդակցութեան մէջ դնելու:

Տիգրան Հլմասեան